



ԾԱՂԻԿ տարարը երկու տնօքամ կը հրատարակուի Զորեխարքի եւ Շաբար օրերն : — Տարեկան բաժանորդագրութեան զինն է 100 դր. արծար : — Վեցամսեայն 50. — Դաւառաց համար 115 դր. Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դրշ .

Որ եւ է ճամակ իամ գրութիւն պէտք է ուղղիլ  
Ար Արտօնատեր եւ Տնօրիք Անօսօն Սահաւան,  
Ալան Համամ, Քրիչիկ Երլորդ խան Երկրորդ յարկ թիւ 9 :  
Խմբագրութեան յանձնուած գրութիւնն էս չեն ՏՐ. իր:

Թիւ 141 Բ. ՏԱՐԻ

1888

ՄԱՅԻՍ 7 ՏԱՐԻ



Ամեն, Ռ. Պատրիարք Հայոց հինգ շաբթի օր Դատական գործոց պաշտօնատունն երթալով տեսակցեցաւ վսեմ ձեվտէթ փաշալի հետ . Ն. Ամենապատւութիւն յետոյ Բ. Դուռը գնաց ուր տեսակցեցաւ Արտաքին գործոց նախարարութեան խորհրդական վսեմ Ժատեան էֆէնտիի հետ :

Սեբաստիոյ Դեր. Առաջնորդն հեռագրաւ ի Պատրիարքարանն ծանուցած էր թէ ապրիլ 23ի խրիստունը յորդահոս անձրեւ մը տեղալով 200ի չափ թուրքաց և Հայոց տուններն աւերեր և քաղաքացւոց ու դիւղացւոց արտերուն վնասեր է , թէ վնասելոց շատերը բացօգեայ տեղեր թշուառ կացութեան մէջ կը գտնուի և թէ վընասնին մեծ է : Հետեւարար Դեր. Առաջնորդը խնդրած էր կայս. կառավարութեան դիմութիւնը հայցել :

Արդ՝ Ազգ. Վարչութիւնը նկատողութեան առնելով այս հետագա իշխանութեան առնելով կայս. կառավարութեան դիմում մը ընել :

Արեւելի Զմիւռնիոյ թղթակիցը հետեւալը կը հաղորդէ .

«Յայտնի է թէ Ամեն. Ա. Պատրիարք Հայոց ծանուցած էր Զմիւռնիոյ Փաւ. Վարչութեան որ Մանիսայի երկու քահանաներն արտօնեալ են քահանայործելու , բայց Մանիսայի մէջ պաշտօնավարելու համար՝ պէտք է սպասեն շահպաղեանի նոյն տեղէ հեռանալուն : Արդ՝ ամսում մ'է շահպաղեան մեկնեցաւ Մանիսայէն , այլ խեղճ քահանաներն տակաւին կը մընան ի Զմիւռնիա , որովհետեւ Զմիւռնիոյ Վարչութիւնը կը յայտարարէ թէ ժողովրդի մի մասը ցարդ գրգռեալ է իրենց գէմ , ուստի ժամանակ մը ևս համբերել կը յորդորէ : Համբերել պարտք մ'է , յորդորել ալ դիւրին , բայց ինչպէս համբերել ներ տարի մ'է որ խեղճ քահանաներ անդործութեան գատապարտուած են յանիրաւի և իրենց խնդրոյ կարգադրութեան մասին որ և իցէ յոյս մը չեն նշմարեր , վասն զի Զմիւռնիոյ վարչութեան անխորհուրդ և հապճէպ մի տնօրինութեան չնորհիւ նոր Թաղ. խորհուրդ մը կընտրուի ի Մանիսա՝ բաղկացած Շահպաղեանի ամենէ ջերմ կուսակիցներէ և քահանաները գանակոծողներէ . և ինչու համբերել քանի որ այս

օր առ նուազն հարիւր տունէ բաղկացեալ ժողովրդի մաս մը թախանձանօք կը պահանջէ և կը վակիաքի իւր երեսուն երեսունհինգ ամեայ քահանաներ , որոնք այդ երկար ըլջանի պաշտօնավարութեան մէջ իրենց պարկեցած են և ջերմեռանդութեամբ փայլած են . Մանիսա սովորաբար կ-օքահանայ կը գտնուին . այժմ մէկը ահանայ միայն կայ . Եթէ ծանուցեալ երկու քահանաները չուզողներ կան , կընան անոնք ուրիշ մը կամ ուրիշներ իրենց տաներէց ընել , իսկ ուզողներ ազատ են դիմելու իրենց այն բաղմեայ քահանաներու , որոնք ամեն համակրանաց և պաշտպանութեան արժանի են :

Գանտիլիի , Թօփ Պարուի և եէնի Պարուի Թաղական խորհուրդներն հրաժարած լինելով , Խառն ժողովն նոր Թաղականաց ընտրութեան համար յիշեալ թաղերն հրահանգ զրկնէ որոշած է :

Գանտիլիի թաղական ընտրութիւնը կատարելու համար Պուրու Զէշմէի քարոզիչ Արժ . Ներսէս վարդապետն վազուան կիրակի օրն Գանտիլի պիտի երթայ :

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ  
28 ըդ. ՏԱՐԵԴԱՐՁԻ  
Ա. Զ Գ Ա. Յ Ի Ն  
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ  
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ  
Հիւանդանոցի Ա. Փրկչի  
(22 Մայիս)

Ազգային Սահմանադրութեան 28 ըդտարեդարձի հանդիսին զանազան տընօրէնութեանց և այլ պատրաստութեանց համար Հոգաբարձութեանս կողմանէ ըստ սովորութեան կարգադիր Մանախմբի անդամ կարգուած էն հետեւեալ մեծապատիւ Տեղարք :

Ահարոն Մարգարեան, Գառնիկ Հայոցեան, Դառնիկ Պէրպէրեան, Եղիա Եահպաղեան, Երանոս կիւմիւշճան, Թորոս Մկրտիչեան, կարապետ Բապուճճեան, Համբարձում Գավանողեան, Հազարոս Միքայէլեան, Մանուկ Արզըրեան, Մաքսուտ Յակոբեան, Մկրտիչ Ալլըրճեան, Միհրան կարապետեան, Մկրտիչ Մելքոնեան, Մկրտիչ Ֆրէնկեան, Միհրան Անտոնեան, Մեսրոպ Ֆէնէրճեան, Յոզոն Աստարեան, Պողոս Էնքսէրճեան, Ռափիկ Պապաեան, Ստեփան կիւլէսէրեան, Ստեփան Կէլլուկեան, Տիգրան Տառութիւն Անտոնեան, Մետրոս կիւլէսէրեան, Պէտրոս Պէտրոս Ֆիլիպիսէրեան, Տիգրան Տառութիւն Սաաթճեան, Պէտրոս կիւլէսէրեան, Յանդիսին, Պողոս Աստարեան, Պողոս Էնքսէրճեան, Ռափիկ Պապաեան, Ստեփան կիւլէսէրեան, Ստեփան Կէլլուկեան, Տիգրան Տառութիւն Անտոնեան, Մանախմբի միջոցներուն կարգապահութիւն և ի շքեղութիւն յիշեալ Ազդ. Հանդիսին :

Աւելորդ չէ ըսել թէ՝ սոյն Պատուարժան կարգադիր Մանախմբն արդէն ձեռնարկած է ամեն միջոցներուն և ի կարգապահութիւն և ի շքեղութիւն յիշեալ Ազդ. Հանդիսին :

Կերակրոյ տոմսերն կը ծախուին ի գին մէկ արծաթ մէծիս, Մանախմբի անդամոց ձեռօք եւ ի դրասենեակն Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութեան, Կ. Պոլիս Մեծ Նոր Խան, միջնայարկ թիւ 48, 49, 50 :

Վաւերական չեն նկատուիր այն տոմսերն, որք Հոգաբարձութեան կը նիքն չեն կրել :

Երկրորդ յայտարարութեամբ մը պիտի ծանուցուի Մեծարոյ հասարակութեան թէ շոգեկառաց երթեւե-

կութեանց ժամերն և թէ զանազան տնօրէնութեանց վերաբերեալ տեղեկութիւնները :

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՄԵՌԵԱԼԸ  
(Ն-Հ-Ռ-Ռ Ռ-Է-Հ)

— Սրիկ'այ, մրմրաց քմին տակէն անդամատզնինը, այսու հանդերձ օրհնեալ ըլլայ շահու սէրը, աւելցուց, եթէ այնպէս չըլլար դիառութիւնը ո՞ր տեղուանիք պիտի գտնուէր այժմ :

Օլիվիէ որ նայուածքը խաւարին մէջ կը խորասուզէր, երբ ապահով եղաւ որ զինքը լրտեսող չկայ, ներս մտաւ վերստին, զգուշութեար փոքրիկ դրսն նիգը դրաւ, և անցաւ իւր աշխատանոցին դռնէն այն պահուն երբ այն մարդիկը իշենց խորհրդաւոր բեռը վար կը դնէին :

— Շուտ ըրէք . . . դործ ունիմ, ըստ Օլիվիէ :

— Վայ սատանայ . . . ահա կարելի եղածին չափ կ'աշխատինք ընել . . .

— Մա՞րդ է թէ կին է այդ :

— Կին մը :

— Ո՞ր ատենէն ի վեր թաղուած էր :

— Այս երեկոյ ժամը չորսին զայն հողը դրին . դագաղին ետեէն միմիայն տիկին մը արին արցունք թափելով կը նկերանար ասոր :

— Մեսեելին անունը գիտէք :

— Տէր Յիսուս, կարելի՞ է միթէ դիմնալ մեր ամեն թաղած անձերու անունն ու արհեստը . . . սակայն այս կինը խիստ հեռաւոր տեղէ մը եկած օտարուհի մը լինելու է. ահա այս է բոլոր գիտցածնիս . . .

— Լաւ է: Ահաւասիկ ձեզի զովացընելու և բազմախորտիկ ճաշ մը վըճարելու չափ նուէր մը . . . Բայց լուռ . . . շարունակեցէք համը մնալ ձեր փորած փոսին պէս . . . որովհետեւ դատը անհաճոյ բան մ'է, նմանապէս ալ թիւապարտութիւնը . . .

Սահգուղէն վար իջնելու ատեն, ծերունի Տիգ անդամահատին ականջն ի վար ըստ տիրական ժապով մը,

— Պարոն, շատ դոհ պիտի մնաք, ձեր աչքը ասկէ գեղեցկագոյն մարմին մը տեսած չէ երբէք . . . արդարեւ աչքերս արտասուօք լցան երբ գուրը հանեցի այս զմայլելի արարա-

ծը որ ի խորս դագաղին, որոյ կափարիչը խորտակեցինք, գոգցես կը նիրհէք . . . և լուսինը նոճեաց մէջէն մարմարագոյն սպիտակութեամբ մը անոր երեսը կը փայլեցնէր :

— Այդ ինչ աւելնով կը խօսիք Տիգ, օդը պայծառ է, յաւելցուց Օլիվիէ դուռը բանալով, զձեզ պիտի հանդարտեցնէ . . . Զգուշացէք որ չի նշմարեն զձեզ :

— Լաւ միտքս ինկաւ . Պարոն, ըստ ձաքարն, դիակը պատող մետաքսեայ կարմիր պատանը ես առի. . . կնոջս պիտի տամ զայն որ զոյգ մը փարագոյր չինէ :

— Դաշեալ, մըմնջեց Օլիվիէ :

Ապա անմիջապէս իւր աշխատարանն մտաւ, մօտեցաւ երկայն սեղանին ուրու վրայ երկու մեռելաթաղք՝ դրածէին դեռատի աղջկան մը մարմինն, և ձեռքը երկարեց զայն պատող լաթը վրայէն վերցնելու համար . բայց արտասովոր յուզմունք մը տիրեց յանկարծ վրան, ուստի կիսով չափ բացած պատանը վար թողուց ձեռքքէն :

Այլ սակայն այս առաջին անդամը էր որ սոյն երկու մարդկանց ձեռօք ծածուկ դիակներ բերել տուած ըլլար իւր տունը. Սոյն վատ այլ շահաւոր դողութիւնը այն ատենները կը նէին Անգլիոյ մէջ ծովեղերեայ վաճառատեղոյ մը վրայ, հակառակ պահապաններու հսկողութան, զորս իրենց ազգականաց գերեզմաններու քով կը գնէին հանդուցելոց ընտանիքներն :

Բայց և այնպէս իւր վարանման վրայ երիտասարդ բժիշկը ամցաւ, ուստի ջանք մը ըրաւ իւր անձին վրայ, կանգեղին մէջ իւղ լեցուց, թեզանիքը վեր առաւ, և վերստին մեռելին մօտենալով հաստատակամ մերկացոյց զնա իւր պատանէն .

Ճիշ մը թռաւ կուրծքէն :

Սոսկում էր թէ ապշութիւն :

իւր առջև, իւր սեղանին վրայ տարածուած և քաղցր քնով քնացողի մը նման պառկած սքանչելի աղջկան քով կեցած կը խորհրդածէր : իւր գէմքն աւելի հեծութեանց քան թէ մահու գալկութեան երևոյթն ունէր : Եակենոսի նման սև մառերու երկար խոպոպիներ, գոյնզգոյն վարդերով պճնազարդեալ՝ կը ծածածէին իւր հրեշտակային երեսը և ձիւնագոյն ուսերն ի վայր

կը թափէին : Մնդուսեայ շրջազդեստ  
մը գեռ իւր մարմնոյն կէսը կը ծած-  
կէր :

—Տեսիլ մ'է այս , պոռաց Օլիվիէ  
այլ յայլմէ լինելով և սարսուելով : Աս-  
տուած իմ , ի՞նչ գեղեցիկ է , ո՞րպի-  
սի չքնաղ : Կենացս մէջ անդամ մը  
միայն այսպիսի հրաշալի գեղեցիկու-  
թեան մը առջե կը գտնուիմ , և այն  
ալ Թրանչսդու տը Ռիմինիի պատ-  
կերին մէջ : Իին դու , համբոյրի մը ա-  
տեն մեռեր ես , որպէս կը նկարագ-  
րէ Շէքսբիյր :

Եւ աչքերն անոր վրայ նայելէ չէ-  
ին յագենար :

Յանկարծ ձեռքը ճակտին դարնե-  
լով .

—Ուրեմն այնչափ արթուն մնա-  
ցած գիշերներս , հառաչեց նա , այն-  
չափ տարիներ ուսումնասիրելներս պի-  
տի նսեմացնեմ , և առանց պարամե-  
լով կամայի միջոցներով անեղծ և ա-  
նապական պահել այս գեղեցիկ մար-  
մինն . անդամատել զայն . . . : Ո՛հ ,  
ոչ , բնաւ երբէք :

Պահ մը մոռնալով ինքինքը թո-  
ղուց որ իւր գլուխը իյնա մեռելին  
սառած ուսերսւն վրայ և իւր այտերն  
անոր այտերուն դպան :

—Բայց ինչո՞ւ չեմ կրնար հրաշք  
գործել , գոշեց վերստին ոտք ենե  
լով , ինչո՞ւ բոցավառ շունչս դոյն չի  
տար այս գունաթափ երեսին : Ո՛հ ,  
եթէ ունենայի այն երկնային գօրու-  
թիւնն որով կարենայի քալելու հրա-  
ման ընել սոյն գիակին , հիմա իսկ ի-  
րեն հետ հեռու տեղեր կը փախչէի  
. . . այս , խիստ հեռու տեղեր : . . .

Եւ անմիջապէս մանկամարդ կնոջ  
ձեռքերն բռնելով համբոյներով սղո-  
ղեց :

Ժամացոյցը հինգ զարկաւ և յիշե-  
ցուց իրեն թէ արեւուն ծագին ուուե-  
ցած էր :

Յանժամ իւր երեսին վրայ դրոշ-  
մուած դառն համակերպութեան տե-  
ղի տուաւ կսկիծ :

Մէկէն ի մէկ կտաւը դիակին վրայ  
նետեց , և թարմ օդ չնչելու համար  
դէպ ի պատուհան վաղեց ու բացաւ .

Կարծես քիչ մը հանդարտած էր :

Ապա ծանրօրէն դոցեց վերստին  
պատուհանը և խուլ ձայնով .

—Ի՞նչ մտածեցի ես , մրմռաց :

Ուր էի , Միթէ միւնոյն Օլիվիէն եմ  
ես , որ իւր գիտական խուզարկու-  
թեանց կը հետեւէր անդուլ և պաղ ա-  
րեամբ . . . Ա.Հ. , ո՞րքան պիտի ծիծա-  
ղին արդեօք . . . երբ իմանան թէ ու-  
րիշներէ քիչ մը աւելի լաւագոյն կեր-  
պով ձուլուած մարմնոյ մը առջն կը  
մոռնամ ինքինքս . . . Ո՞ն , ի գործ  
խեղն յիմարդ դու :

Եւ մէկ ձեռքով կտրոցն առնելով  
միւսովն ալ սաստկութեամբ դիակը  
պատող ծածկոյթը մէկդի հրեց . բայց  
գործողութեան համար մօտեցած պա-  
հուն նշմարեց որ մեռելին աչքերը բա-  
ցուած ու իրեն ուղղուած էին :

Ընկրկեցաւ , և առանց կարենալու  
պոռալ , բոլորովին գունատ՝ իւր ան-  
թարթափ աչքերը չորսդին պտըցուց :

Իրապէս աշխատութեան խուցին  
մէջն էր , իւր երկաթեայ կանթեղը սե-  
ղանին վրայ պառկած պատանուհւոյն  
մարմինը կը լուսաւորէր կիսովին , և  
ոչինչ ցոյց կու տար թէ արտակարգ  
բան մը տեղի ունեցած էր :

Ձեռքը ճակտին տարաւ Օլիվիէ ,  
գողցես անկէ վանելու համար զինքը  
պաշարող գաղափարներն , և յամրա-  
քայլ մեռելոյն մօտենալով , մեղմիկ  
մը բռնեց նորա բաղուկն , այլ ևս և ոչ  
մի տարակոյս չէր մնացած , բաղկերա-  
կը սկսեր էր նորէն տկար կերպիւ զար-  
նել : Արիւնը որ սկսած էր շրջան առ-  
նուլ , վերստին աղջկան այտերը թե-  
թեւ վարդագոյն գոյնով մը կը ներ-  
կէր :

Անմիջապէս Օլիվիէ շիշերուն մէջէն  
փոքրիկ սրուակ մը ընտրեց որմէ քա-  
նի մը կաթիլ կաթեցուց ափին մէջ և  
անով երիտասարդուհւոյն քունքերը  
շիշեց . Այն ատեն աղջկը սրտակոկիծ  
հառաջանք մը արձակեց , արտեւա-  
նունքը մեծ մեծ բացուեցան , ապա  
Օլիվիէ , իւր բաղկաց մէջ առնելով  
զայն , խելացնոր ընդունեց նորա առա-  
ջին ժպիտը : Վեր վերցուց զայն , ա-  
ռաւ իւր ծնդաց վրայ և յուզմունքէ  
գողդոյուն ձայնիւ , «Ո՛ ամենակարողդ-  
Աստուած , աղաղակեց , կենդանի՛ է  
այսու .

Իւր խնամքներով և գգուանօք  
պատեց զնա մինչև արեգական ծագիլը:  
Մտովի կը խորհրդածէր թէ այլ ևս ի-  
րեն կը վերաբերէր այն պաշտելի ա-  
րարածը , զոր մեռելաթաղք իրեն հա-

մար միայն հանած էին շիրմէն . և թէ  
եթէ նա ի կեանս վերակենդանացաւ ,  
իրեն համար էր :

Յիշողութեան կատարեալ կորուս-  
տը քնէութեան ախտից ամենատխուր  
հետեւանքներէ մին է . Դեռատի աղ-  
ջիկը այլ ևս ոչինչ կը յիշէր :

Իսկ Օլիվիէ սրտին վրայ կը սեղմէր  
զայն , որպէս թէ ի բազմաց հետէ ի-  
րը եղած լինէր . և երկրորդ օրը մեկ-  
նեցաւ կոնտօնէ նորա հետ որ զինքը  
իրը իւր պաշտպանն ու էրիկը կը նը-  
կատէր :

(Եաբանակեւէ)

## ԿԻՃԵՍԵՓԱԼԱԲԱՍԸ

Բարիսին մէշհուր գիմեակիրլէրին-  
տէն Մօնսիէօ Ֆէպիւս Դարբէնին թէր-  
թիպ իյլէտիկի թահտա գուրուլարընը  
թէքմիլ մահվ իտէր մուտիմէ :

Իշպու մուզիր հայվանճըգլար պիր  
քէրէ պիր եէրտէ բէյտա օլուրլար իոնէ  
պունլարտան ազատէ օլմագ շիմոկիէ  
տէկին միւմքին օլամամըշիտի , Ֆիլագդը  
պունլարը գըրմագ վէ մահվ իթմէք  
իչին բէք չօդ իլաճ վէ թէտպիրլէր  
իճրա իտիլմիշ իսէտէ , հիչ պիր մուհա-  
սէնաթ կէօրիւլմէմիշ տիր պու անէ  
տէկին :

Իշպու կիծէ-ՍէֆԱ. ԼԱԲԱՍԸ թահ-  
տա գուրուլարընը գիւլիւյն մահվի-  
տէր վէ իսթիմալի տախի բէք սուհու-  
լիթլի սիր . չէյլէ քի թահտա գու-  
րուսու էմարէի արալըգլարա վէ քէ-  
նար գէօշէլէրէ , մէզքիւր լլաբատան  
ճիւզի սիր մգտար սիւրիւլտիւկիւ հալ-  
տէ թահտա գուրուլարընը թօհումու  
լիէ մահվ իտէր վէ պաշկա հիչ պիր  
չէյլէ զիյան վէրմէգ :

Իշպու կիծէ ՍէֆԱ. ԼԱԲԱՍԸ էկէր  
գաթըլամնըր իսէ պիր մգտար սիրքէ  
տօլտուրուպ եինէ սուլանաըրմալը :

Պէ հէր թէնէքէ գութուսու պիր  
չէյրէկ մէճիտիյէեէ տիր :

Սաթըլըր Պահճէ դարըսընտա Քէօր-  
րիւնիւն գարշուընտա Գիւչիւքեան  
պիրատէրլէրին 77 Նօմէրօլու էճզա-  
խանէսինտէ վէ եինէ պիրատէրէյնը մու  
մայիլէյիմին Պէյ օղլու տօղրու եօլ-  
ունտա 168 Նօմէրօլու էճզախանէսին-  
տէ :

## ԹԷԼՕԹՈԿՐԱՅ

Ամէրիդանըն իլինուա էյալէթինտէ ,  
էլիզա կրէյ իսմինտէ պիր մուալիմ ,  
պու տէֆայ եէնի պիր ալէթ իւճատ  
էտիպ , պու ալէթի Թէլօթօկրաֆ թէս-  
միէ իթմիշ տիր :

Իշպու նէվիճատ մարինա վասը-  
թասը իրէ , պիր ատամ քէնտի եազը-  
խանէսի էօնիւնտէ օթուրուալ մէղքիւր  
մաքինանըն գալէմինի էլէ ալարագ պիր  
մէքթիւալ եազմաղա պաշտառզընտա  
էլինաէքի դալէմ գըմլտանտըն ճա ,  
մուխպիրինին մաքինասընտափի տիկէր  
պիր գաչէմտախի այնի վագըթաւա այնի  
եազը վէ իսպարէն եազընօր՝ հէր նէ լի-  
սան իլէ օլուրուա օլոււն կէրէք մու-  
ֆասալ վէ կէրէք մուխթասար այնը  
այնընա եազըլմագտա իմիշ . Հաթտա  
պիր ըէսիմի զազէթանըն ըէսստմմուխ  
պիրի մէղքիւր Թէլօթօկրաֆ վասրթա-  
սըյլա միւքէմմէլէն ըէսիմէր չըզապիլ-  
մէքտէ իմիշ :

Իքի դալէմէր պիր արատա հա-  
րաքէթ իտէրէք , 500 միլիք մէսաֆէի  
10 միլտէ դալէթ իթմէքտէ իմիշ .

Իշպու նէվիճատ մաքինա պազը  
ճիհէթլէրնէ թէլէֆօնա ֆայիդ օլուսլ  
համտա թէլէֆօնտան զիեատէ մու-  
հասէնաթլը արը . հիչ պիր սէսի եօդ  
վէ սէհվ ասլա վուգու սլումտզ վէ  
իլէթմէսի տախի բէք գուայ իմիշ :

Նէոյլէքի իշպու Թէլօթօկրաֆըն  
իւստիւնտէ տիւյմէ կիպի պիր շէյ որու-  
լունուպ , օնա պասրընճա , պարագէր  
մուխտագէրէ էթմէք իստէտիկի ատա-  
մըն եազըխանէսինտէքի չան չալրնըր ,  
վէ անտէն սօղրա գօնուշմաք իստէիէն  
զաթ պաշլար մէքթուպինի եազմաղա  
իշտէ այնի վագրթաւա տիկէր ուճտա-  
քի դալէմ տախի սլուշլար եազմաղա

Եազը եազըլսրը վագըթ դալէմ  
իքի քիւյիւ կթէլէրին ուճույըլա պաղ-  
թաւըր , իշմէ պու թէլէր ակիկէր ուճ-  
տաքի դալէմէ այնի հարաքէթի ինրա  
իթտիրմէկէ վասրթա տըրլար . Գայէմէ  
պաղլը օլան թէլէր օ եօդտա խաջիփ  
պաղլանըն արըրլար քի մուխտագէրէ  
էսնասընտա ասլա սըգընթը վէրմէզ-  
էր եազը եազանա :

Իշպու կիւն կիւնէ իյճատ օլունան  
սէնայի միւճիւզէլէրի միյանընտա , պա-  
գալըմ տահա նէլէր իշիթիպ կէօրէ-  
մէյիլ :

## ՕՐԹԱ ԶԷՇՄԻ

Սարըեարի յիշեալ զրօսավայրին որը-  
ճարանը այս տարի Աղդային Օրթա  
Զէշմէի եղած է , չորհիւ մի քանի ազ  
դասէր բարերաց , որոնք Եէնի Մահալ-  
էի դպրոցին ի նպաստ բացեր են յի-  
շեալ սրճարանն այս տարի :

Եիտակն ըսելով նպատակը գովե-  
լի է , մանաւանդ կը լսենք թէ Օրթա  
Զէշմէի սրճարանին հասոյթն եթէ ա-  
ւենայ , եկեղեցի մալ պիտի կառու-  
ցանեն եղեր Եէնի Մահալէի մէջ . ա-  
սոնց ամենքն ալ աղէկ , բայց սրճա-  
րանին վարչութիւնը՝ առայժմ այնպէս  
կերեի որ , աւելի Պլիչ , Պէղիկ և նարտ  
խազալու , քան բարեգործական նպա-  
տակի համար ձեռնարկած է այդ գո-  
վելի գործին :

Արդէն բազմաթիւ Պրիչ և Պէղիկ  
խազացողներ , նախորդ տարիներն Օր-  
թա չէշմէ կերթային ժամանակ անցը-  
նելու , այն է թզմախազով զրօսնելու:  
Այս տարի աղդասիրական նոր մզում  
մը բազմապատկած է Օրթա Զէշմէի  
յաճախորդներն , որոնք առաւօտէն  
մինչև իրիկուն Պրիչ , Պէղիկ և նարտ  
կը խազան աղդասիրաբար :

Առջի օրն Զաքար աղան՝ որ օդա-  
փոխութեան համար Եէնի Մահալէ  
նոր հաստատուած էր , նոյն օրն օդը  
գեղեցիկ ըլլալով մտածեց մինչև Քէս-  
տանէ Սույի առաւօտեան պտոյտ մը  
ընել . երբ Օրթա Զէշմէի տաջի հա-  
սաւ , սրճարանին պարտէզէն , ճանչոր-  
ներէն մին զինքը տեսաւ ,

—Վայ Զաքար աղա , սապահլար  
հայքը օլուսն , պուեուրուն պիր եօդ-  
կունլուք գահէկսի իշն , պուրասը  
շիմուի օլուգդնա միլէթ մալի սայըլըր:

—Եա՛ էոլլէմի , տօղրուսու սէվին-  
տիմ :

—Էյ կիւնտը պիր թուռ Պրիչ եա-  
րայըմ , պիղ աէ պիր տէօրտիւնճիւէ  
պէքրէեօրուզ :

—Պէստէնիլ չէօլլէ պիր գէսթանէ  
ուեսունա գատար կիտէնէյիմ , ալլի  
իտէրսինիլ :

—Ախապար ի սէր աղդութեան պիր  
բարթի Պրիչ օյնամտաք օլուրմու :

—Ի սէր աղդութեան Պրիչ նէ  
սէմէք տիր :

—Պուրանըն հասըլակը մէքթէ-  
պին տիր ախապար :

—Էյ նէ եաբայըմ :

—Աղդասիրական եռանդըն սէօն-  
միւշ միւ ախապար , հիչ տէյիլ իսէ իւչ  
օյուն օսմանլը օյնաեալըմ տա ննտան  
սօղըա կիթ :

—Էֆէնտիմ պէն սապահլակըն շէօյ-  
լէ պիր տաղլարը տօլաշմաեա չըքտըմ ,  
պունտա աղդասիրութիւն , աղդային  
եռանդըն նէ իշի վար :

—Դէ ախապար հիչ տէյիլ իսէ կէլ  
պիր բարթի Պէղիկ օյնաեալըմ քի պա-  
րէ պաշկա միլէթլէր էօնիւնտէ գիւ-  
շուկ տիւշմէյիլիմ :

—Զօք շէյ , նէ հալ իսէ օքի պու-  
դատար զօր էտէյօրսուն հայտէ պիր  
գահիվ իշէյիմ :

—Պագսանա , սանտալիէ կէթիրին  
Զաքար աղան պիր թէմիզ շիշէ տէ  
թաղէ Հիւնդեար սուեու կէթիրին .  
ախապար պուրասը շիմաի Գէստանէ  
սուեունտան էյի տէյիլ մի :

—Ֆէնա տէյիլ ֆագաթ հէր եէրին  
տէ այլը այրը պիրէր կիւգէլլիքէրի  
վար :

—Խօշ կէլտինիլ Զաքար աղա :

—Հօշ պուլուուք էֆէնտիմ :

—Հօշ կէլմիշինիլ :

—Հօշ պուլուուք , վայ սի՞զ տէ մի  
պուրտասընըզ Ստեփան աղա :

—Պիզ հէր կիւն պուրալըլըլը գում-  
բանեա թէքմիլ տիր , արթըք պուն-  
տան սօղըա սէն տէ պիզիմ գօմբան-  
եայա տախիլ օլաճաքըն ա .

—Պագալըմ իշալլահ :

—Դիրգորիկ աղակէլ շուր բաճօնու  
սէն ըէս , էլիմուէ պաճակ տէօրթիւլ  
գուրա վար պիր օնօւլու . թահլը  
իւշիւ սպաթի , Պէյ պաճագ բիգա ,  
բասօ տէտի իսէ նէ գու տէրսին :

—Գառ’ գօդ տէրիմ :

—Պուեուր իշտէ :

—Դէ ախապար պէնիմտէ էլիմուէ  
գըզ օնլու պէշ գուբամ վար պաշկա  
գէհատըլ եօք , բասօ տէյօրսամաղ-  
նամալը տէյիլ մի քի գուբամ վարըր:

—Նէ սիլսին , պու ատամ գա-  
բապան պիլիճի տէյիլ :

—Իշտէ սէնտէ օդատար պիլիբսին:

—Վայ կիտի ուուտա վայ , տահա  
տիւն իտի գարշըմու կիւղէլիմ Շըլէմի  
գաշըրտըն :

—Գապահաթ դիմին իտի ա՛ չըագ:

—Ախապար ի սէր աղդութեան բա-

—Նշանիկ աղա , Ղուկաս աղա կէ .  
Հյօր հայտէ չէվիր շունու :

—Նիմոփ պէնիմ իշխմ զար , վուր-  
կունա թութուրմուշում , սէքիզ էլ տիր  
կէլա աթըրերում :

—Պէ ախպար , պու մէքթէպին  
մէնփաթընա տըր , շիմոփ թալլունըն  
կէլասընա պագըլը մը :

—Էօլէ տէմիշէր , բարթի կիտէր .  
սէ իքի ճէրմակա պագար :

—Աղա :

—Ինչէ ան ծօ Ղուկաս :

—Տիւնէն ասացին որ կիէրակիւրի  
պէքլէմիշ կանեն :

—Հիմայ Պէղիկ կը խաղամ կոր ,  
բանդ գնա :

—Որ տիւն երթամ ի՞նչ ասեմ :

—Ըսէքի ինծի քիչ մը բան պահեն  
տէ իրենք թող ուտեն կերակուրնին :

—Զաթը ցերեկվան կերակուրն  
քիչ է :

—Տէֆ եղիր սըվկէ հայվան . . .  
շունա պագ շաշըրթըր պէնի տէ տէօրթ  
պէյ աշաճաղը տըր աշամատը :

—Էյ Զաքար աղա , արթը.ք Գէս-  
տանէ սուեռնա կիթմէք պօշ շէյ տիր  
Պըրիչ մասասընը գուրալը մը , նէ  
տէրսին :

—Միզ պիլիրսինիզ , ֆաքաթ շէօյ-  
լէ ահպապճա ձըրճը սուեռնա կիթ-  
սէքտէ էյլէնսէք դաննըմտա տահա իյի  
օլուր :

—Իյի ամա պուրտա օթուրուպ  
Պըրիչ օյնարսաք ատամ պաշընա գըրդ  
բարա գէհատ բարասըյլա տէօրթ զու-  
րուշ մէքթէպէ մէնփաթը օլուր , պու  
տահա կիւղէլ աղդասիրութիւն տէյիլ  
մի .

—Եինէ մէքթէպին քըր.քար բարա-  
սընը քէրիրիզ , հէմէն մութլագ Պըրիչ  
օյնամալը տէյիլ ա :

—Եօք . հէմ բիլավ բիշմէլի , հէմ  
շամտան եազլանմալը , շու պըրիչ մա-  
սասընը կիթիր հայտէ Դրիգոր աղա  
եագըն կերսէնէ :

—Պէն հազըրը գարտաշ :

Վերջապէս Պըրիչ սեղանին քով բո-  
լորուեցան և աղդասիրական եռանդ-  
եամբ Պըրին սկսաւ :

—Բունթօնունու գաչըր եաքա-  
ճաղը :

—Պանա կէօրէ հավա հօշ գաչըր  
խտէրսէնիզ օյնարը :

—Աղալար օքի էյլէնծէ իշխն իսէ  
էսնափճա բունթօնունը պէշ բարալը  
եարալը :

—Զաքար աղա սէնտէ բէք տիպին-

տէն պուտատըն հիչ տէլիլ սէ օն բա-  
րալը եաբալը քի պարէ Պըրիչ օյնա-  
տըլընա տէլիսին :

—Բէք էյի օն բարալը օլուն :

(Եարունակէւլէ)

## ԱՐՏՆԻՆ ՔՆՆՈՒԹԻՒՆ

Դժբաղդաբար կը գտնուին այն-  
պիսի մայրեր , որք իւրեանց չափա-  
զանց գորովով զաւակներնուն բար.քը  
կը վատթարացնեն . շատ անգամ ալ  
հանիներ՝ մայրերէ աւելի ներողամիտ  
կը գտնուին իւրեանց սիրելի թոռնե-  
րուն յանցանացը . օրինակի համար  
ընդհանրապէս տղաք դպրոց երթալ  
չեն ուզեր , թէն մեր ձեռքքը չէ իրա-  
ւունք չտալ տղայոց , քանի որ գպրոց-  
ներնուս յոռի վարչումիւններն ատե-  
լի ըրած են գպրոցները տղայոց , սա-  
կայն մայրերն ես մեծ մնաս կը պատ-  
ճառեն տղայոց բարքին , երբ իւրեանց  
զաւակնն ամեն կամքը կը կատարեն:

Թողլով որ այս խնդրոյն վրայ ու-  
րիշներ աւելի լրջօրէն խօսին , մենք  
հոս նկարագրենք հետեւեալ իրողու-  
թիւնը :

Անցեալ առաւօտ նարթիկ հանք-  
մը իւր տասներկու տարեկան ներսէս  
անուն տղուն կըսէր :

—Ներսէս եավրում , կէնէ աս առ-  
տու տուն պան մը ունիս :

—Մարիկ ինչ կըլլայ ասօր գրպա-  
տուն չըրթամ:

—Էյ ետքը հարդ կը սրդողի նէ :

—Հէմ ես արթը չարշի պիտի եր-  
թամ կիրդալ է նէ սորվեցայ :

—Իշալահ տղաս գալ տարի ար-  
թը հայրիկիդ հետ քեզ չարշի կը  
դրկեմ տէ , բարա կը վաստըկիս մարդ-  
կըլլաս :

—Ես չիյտեմ , ես աս օր չեմ եր-  
թար . հիւր , հիւր , հիւր :

—Վույ միջոցին նարթիկ հանըմին ա-  
մուսինը ծիդրան աղան սենեակէն ներս  
մոնելով հարցուց :

—Ինչ է դարձեալ , ինչու կու լայ  
կոր ներսէսը :

—Մէնտէ սուս չիմոփ , տահա եէ-  
նի աղլամասը քէսիլտի (իրը թէ տղան  
չը հասկնար) աս օր քիչ մը քէֆ չու-  
նի տէ դպրատուն չըրթամ կըսէ կոր :

—Ոչինչ խօսքեր , հիւանդ ըլլողն  
անկողին կը պատկի , ել նայիմ նա-  
խաճաշդ ըրէ որ գպրոց երթաս :

—Իւհիւ , իւհիւ , իւհիւ :

—Աման գուն ալ առտուանցով ,

տղան իրաւցունէ քէֆ չունի , աս առ-  
տու աշվըներուն մէջն ալ կըտրտած է .  
մի լար անուշիկս . աս օր ալ թողչեր-  
թայ , չը նայիս կարդալով կարդալով  
կամողիկոս պիտի ըլլայ զահէր :

—Նարթիկ հանքմ , ատի զաւակ  
սիրել չէ . քիչ մը կարդալ գրել սով-  
ըրելու է քի վազը մէկանօր մեծնայ նէ  
մարդ ըլլայ :

—Անոր գիտցածը իրեն կ'օգտէ ,  
չօճուխը հախ ունի , կարդալով կար-  
դալով ինչ պիտի ըլլամ կըսէ :

—Ծօ ներսէս , եկո նայիմ , սա  
սովըած դասերէդ մէկը ըսէ տեռնեմ :

—Խոնարհէցո Տէր զունկն քո և  
լուր ինձ , զի աղքատ և տնանկ եմ ես .

—Ծօ ատիկա փոխասացութիւն է ,  
Դուն ալ բերանդ թէմիդ բուն :

—Զայրիկ կուղեսնէ պաշխա գիր-  
քի մէջն զրուցեմ :

—Զուրցէ նայիմ :

—Բնկալ քաղցրութեամբ , տէր  
Աստուած հզօր զդառնացողիս զաղա-  
չանս պատիր գթութեամբ .

—Սա նայէ , հիմայ ալ ինծի ա-  
զօթք կը կարդայ , այն ալ սխալ :

—Ինչ կուղէիր , չօճուխս ճեղի պէս  
անհաւատ պիտի ըլլար զահէր , վույ  
արեռուդ կոտրտիմ զաւակս ..

—Էյ ատանկ երես տալը կէյա  
սիրնէլ է տէյի գիտես , վազը մէկանօր  
մեծնայ նէ քեզ պիտի անիծէ , գիտ-  
ցած ըլլաս :

—Էյ աման ծիդրան աղա , ի՞նչ է  
չօճուխին ետեսէն ես ինկեր , անիծէ նէ  
իս պիտի անիծէ քեզի ինչ :

—Նառթիկ հանքմ ասիկայ իմ ալ  
զաւակս է , գիտես թէ ես չեմ սիրեր  
գուն այսպէս երես տասնէ , այս տը-  
ղուն վերջը գէշ կըլլայ , սրիկայ կըլլայ:

—Վրան պարի , ինչո՞ւ սրիկայ ըլ-  
լայ , ան անանկ աղամը պիտի ըլլայքի  
գուն ալ պիտի տեռնաս :

—Մարիկ մեզնամնէ սարափ պի-  
տի ըլլամ :

—Հա եավրում , մնառկներով լի-  
ցուն սովիներ ունենաս նէ ինծի ի՞նչ  
պիտի ընես նայիմ:

—Դուն ան ատենը պառաւ կըլլաս  
ես ալ քեզի էնքիէ կ'առնեմ :

Սրդարն արժանի և գեղեցիկ պա-  
տամիսան էր այս , բայց աւա՛զ . ներ-  
սէսիկը՝ մօր գգուանքներովն ողողեալ  
առաջ ներսէս ըլլալու ճամբուն վրայ կը  
յառաջադիմէ ուրիշ այս կարդի տղոց  
նման :

**ՏՕՔԹ. Ս. ՌԱՖԱՅԵԼԵԱՆ**  
ԲԵՐՈ. ՇԻՇԼԻ ՓՈՂՈՑ ԹԻՒ 41

Կը գտնուի

Ամեն առաւօտ, ժամը 3էն 6, կամուրջին դէմ թիւշիւքեան եղբարց Դեղարանը:

Երկուշաբթի և Ուրբաթ 7էն 10 Պէլէրպէյի ի Դեղարանն Շարքիյէ. Ուրբաթ միայն ձրի:

Երեքշաբթի, Հինդշաբթի և Շաբաթ 7էն 10, իւր բնակարանը. Հինդշաբթի միայն ձրի:

Չորեքշաբթի (ձրի) 7էն 10 Սամաթիա, թրանվայի ճատտէն, Հոռվմէական Հայոց Եկեղեցւոյն դիմաց. թիւ 357 տունը:

Տօքթօր Ռաֆայէլեան ընդհանուր հիւանդութիւններէ զատ, մասնաւոր եղանակաւ կը դարմանէ նաև արանց և կանանց միզանցքային և ծննդական դործարանաց վերաբերեալ հիւանդութիւնները, զորորինակ գաղղիական ախտք, ամսութիւն, անկարութիւն և այլն:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ



Քառամեայ Տեղեկա. Հոգարձութեան  
**Ա. ՓՐԿՉԻ**

Ազգային Հիւանդանոցի

(1883 յունվար 1 — 1886 դեկտ. 31)



**ՊՍՏՄՈՒԹԻՒՆ**

**Ա. ՓՐԿՉԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ**

Ազգային յիսնամեայ նկարագիր

Գրեց. ԲԻՒԶԱՆԴ ՔԷԶԵԱՆ

Ազգային Հիւանդանոցի Հոգարձութիւնն ի լոյս ընծայեց սոյն երկու հրատարակութիւններ:

Քառամեայ տեղեկագիրն իւր տեսակին մէջ յոյժ շահեկան է, պարունակած վիճակագրական և այլ մանրամասնութեամբք, որովք կը պատկերացնէ ազգային այս մեծ հաստատութեան վերջին չորս տարիներու վիճակն և արդի կացութիւնն, որ ամեն հայու համար իրաւամբ համակրական է:

Ս. Փրկչի Հիւանդանոցին պատմութիւնն ալ ազդային կէս դարու կենաց պատմական նկարագիր մ'է, յորում մեծաւ մասամբ՝ անտիպ աղբիւրներէ քաղեալ՝ բովանդակուած է Հայոց ազգին բարեգործական մեծագոյն Հաստատութեան պատմութիւնն ի սկզբանէ մինչև 1883, մի կարեւոր դործամեն հետաքնին բանասիրաց :

Սոյն երկու հրատարակութիւնք 'ի միամին կը վաճառին ինպաստ Ս. Փրկչի Հիւանդանոցին, և գին մէկ քառորդ Օսմանեան ոսկի:

Կեդրոնատեղին է Հիւանդանոցի Հոգարձութեան գրասենեակը կ. Պօլիս Մեծ նոր խան, միջայարկ թիւ 48, 49, 50: Ամեն գրավաճառաց քով կը գտնուի:

Հիւանդանոցի Հոգարձութեան կնիքն չկրող օրինակներն անվաւեր են:

**ՍԵՊՈՒՅ ՏԵՄԻՐՃԵԱՆ**  
**ՊԱՏՐԱՍ ԿՕՇԻԿՆԵՐՈՒ**  
ՎԱՃԱՌԱՑՈՒԿ

Ոռութան Համամ փողոց թիւ 47



Նոր մրցում վայելուչ, Դիմացկուն և Աժան կօշիկներու թէ արանց, թէ կանանց և թէ տղայոց համար.

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ  
Կ. Պ Ի Պ Ե Բ Ա Ն

Պոլիս Զիշեք-պազարթիւ 23

ԱՐՏՈՆԱՏԷՐ ԵՒ ՏՆՈՐԻՆ  
Ա. Յ. ՍԱՐԱՆԵԱՆ

ԽՄԲԱԳԻՐ Յ. Մ. ՀԱՅԵԱՆ



— Նասըլ օլտու քի պէօյլէ կիւզէլ պիր մատամըլա էվլէնտին :

— Տօղըուսունը խոտէրսէն շու կիյինտիզիմ կիւզէլ դօսթիւմիւն սայէսին էվլէնտիմ :

— Աճայիպ նասըլ օլտու :

— Հալէա սօրարմը սըն, 32 Փրանք վէրտիմ «ԳՐՈՒԱԾԱՆ» նամ էսվապճը մաղազարնտան կիյինտիզիմ զայէթ պիշիմլի գօսթիւմիւ ալուըմ, Գալաթատա Վոյվոտանըն գարշըսընտա նօմէրօ 64. օ տէրէնէ պիշիմլի կէօրիւնտիւմ մատամըմա քի պանա ալէագա էթտի տէր հալ էվլէնտիք :

Շիմտի չափըգ էլտէն կիւզէլ պիրմատամըլա էվլէնմէք խոտէրսէն, եաբաճաղնը սէօյլէտիմ սանա:

## ՀԵՏՔ ԵՒ ՀԱՇԻԿ

Պարոն թ. Պարոնեան՝ որ իւր կենացը մէջ այս երրորդ անգամն է որ մեզ դէմ կը յարձակի, և որուն ինչպէս միշտ այս անգամ ևս պարտաւորած ենք իւր բուն արժանիքը ցոյց տալ: Մեղքը իւր ճիտն նախայարձակը ինքն եղաւ:

Այդ ատաղձագործը որ մեր ու բազ դէն հրապարակադրաց մէջ գտնուած է այս անգամ հայկական տառերու հնչման վրայ մրոտած պահուն, մեր Մաղիկի մէջ հրատարակած հետեւեալ պար բերութիւնը խեղաթիւրելով, կամ ճիշդը՝ ու հասկընալով ծաղրելու ելած է իւր արդահատելի միմոսութեամբը:

Եհաւասիկ մեր նոյն պարբերութիւնը:

« Մամիկնուս արտասանած պաց, կոյէ, ծան, ճուր, աղաւաղեալ հընչումներն միթէ կարեռութիւն կրնա՞ն ունենալ, երբ հին ձեռագրաց մէջ ասոնց հետքն անգամ չիկայ »:

Այս տողերն կարդացող ծաղկացի աշակերտ մը իսկ պիտի հասկընալ թէ՛ պաց, կոյէ, ծան, ճուր երաշուն չիկայ հին ձեռագրաց մէջ ըսել է, և ոչ թէ հնչումի հետք: Բայց հոգ չէ, այդ ողորմելիին հասկացն ընդունելով, չը հասկցածը սովորեցնենք իրեն:

Զեռագիրներն հնչմանց հետք չեն պահու կը ըսէ:

Եթէ չես խպնիր, այս տողերը բարձր կարդա և պիտի տեսնես թէ՛ տառերն հնչմանց հետքե՞րն են թէ ոչ: Բայց Բ. կը հնչու՞էր թէ ոչ, ատի մեր խնդրէն դուրս է, մենք, Բ ըրէն, և Պէն ալ պէ կը հնչենք, սրովհետեւ հին ձեռագրած մէջ բանալ, գոցել ևայլն գրուած է ընդհանրապէս, ուստի մենք ալ նոյն տառերն տեսնելով մեր հնչումները նոցա թողած հնչման հետքին կը յարմարցնենք, եթէ պանալ, կոյցել գրուած ըլլար, մեր հնչումներն այդ հետքերուն պիտի յարմարցունէինք: (Մեր այս խօսքերէն

արդի կը թական տեսուչնիս ալ կրնայ օդ տուիլ):

Հնչումը չէ թէ միայն ձեռագրաց այլ ամեն տեղ իւր հետքն սւնի և կը թողու, հնչումը եթէ հետք չունենար քու երկայն ականչներդ բան մը չը պիտի լսէին. աւելի շօշափելի ապացոյց կուղե՞ս՝ օրինակ քեզ թէնօփօնը:

Այժմ կարմիր դոյնի վրայ մենք գաղափար չունինք թէ այդ բնդին, և ահա այսպիսի տէրը բարձող մը դրագէտի հոչակ կը վայելէ իւր միմոսութեանց չնորհիւ:

Դալով իւր հաշւոյն, մենք խնայելով իրեն նախապէս բուն իրողութիւնը չը հրապարակելով, ազդարարած էինք թէ դող, աւազակ, բառերը իրեն վերապահէ և թատրոնէս յօդուածներս գողցան չաղաղակէ, բայց ինքը չանսալով մեր վեհանձնական ազդարարութեան, սուտը սուտի վրայ բարձելով հայհոյութիւն չէր թողուցած թերթիս Սրտօնատիրոջ գէմ ժայթքած էր.

— 256 —

Պահճէսիէն կուգամ ըսաւ, կամ ասոր մօտ բան մը :

— Ֆէնէր Պօղագիէն չըլլայ:

— Ճիշտ է, պարոնը ինձմէ սրամիտ է որ մի տքըպահու է:

Այս միամիտ պատասխանին վրայ նիկոլ ժըպիտը զսպելով ըսաւ.

— Եթէ այդ պարոնը դարձեալ դայ, ուղղակի դրասենեակս բեր, տիկինը իւր սենեա՞ին է:

— Այս պարոն, առաւօտէն մինչև իրիկուն:

— Եատ լաւ, եթէ զիս հարցնէ, ըսէ որ հիւր մը եկած է և գործի վրայ կը խօսակցին:

Յետոյ նիկոլ ուղղակի իւր դրասենեակը գնաց :

Սողոմոն փսխանակ իւր տիրոջն հետեւելու, դարձեալ տանը փողոցին դուռը բացաւ և սպասեց :

Հաղիւ տասն վայրկեան անցած էր, անձանօթն փողոցին ծայրէն երկցաւ:

— Աղէկ ըրի որ դուռը սպասեցի մեր մարդուն, ըսաւ ինքնին Սողոմոն. Նիկոլ դրան ձախը չը պիտի լսէ, հետեւաբար այս մարդը սենեակ առաջնորդելէս անմիջապէս ետքը կրնամթագուցս մտնալ:

Անձանօթը Սողոմոնին մօտենալով հարցուց  
— Պարոնը եկա՞ւ:

— 253 —

անշուշտ զգուշութիւնը առանց ձեռքէ թողելու, և այս տեսակյութեան վերջ տալու համար ըսաւ:

— Եատ լաւ, կը հաւատամ խօսքերուդ, առայժմ պէտք է բաժնութիւնք իրարմէ և երբ պէտք ունենաս ինձ, հոս եկո գտիր զիս :

— Հրահանդ մը չէ՞ք տար ինձ բաժնուելէ առաջ :

— Այսուհետեւ ընելիքդ գիտես. պիտի ջանաս նիկոլի բոլոր նիւթած դաւերը արգիւել, և ի հարկին ինձ իմացնել :

— Ուրեմն ի կրկին տեսութիւն :

— Կեցիր, խօսք մը ևս :

Արսէն մինչդեռ կը պատրաստուէր վար իջնալ, ետ դարձաւ :

— Զիարձակարանի ժողովատեղին ո՞րն է :

— Կոթողին դէմի մեծ ապարանք, որուն երկփեղկ դռները կանաչ ներկուած են :

— Ե՞րբ տեղի պիտի ունենայ ժողովը :

— Երեքշաբթի գիշեր ժամը երեքին :

— Լաւ, ըսաւ բագարատ, հիմայ վար իջնանք միատեղ և բաժնութիւնք իրարմէ :

Այսպէս Բագարատ և Արսէն գինետուն իջնելով, բաժնուեցան իրարմէ :

Երեքշաբթի օրն իրիկուան ժամը տասնին միջոցները նիկոլի սպասաւորն Սողոմոն, տանը փողոցի դրանը առջին կայսած կը խօսքէր. փո-

արդ մենք ալ այժմ բուն եղելութիւնը հրատարակենք որ ամեն մարդ գիտնալ թէ այդ Պարոնեանը քանի ստակ մարդ է :

Մերժ ընդ մերժ գործի կամ այլ ուրիշ պատճառներով կրատիպուէինք թերթիս խմբագրութենէ հրաժարիլ, ահա մեր մէկ բացակայութեան միջոցին, թերթիս Արտօնատէր էֆէնտին Պարոնեանը կանչելով կառաջարկէ որ Ծաղիկի համար յօդուած գրէ և առայս կը հանէ 50 զուրուշ կուտայ նախապէս իրը շաբաթական, մեր Տէլի ձօրճին կըգրէ յօդուածը որուն թերթիս արտօնատէրը չը հանիր, բայց առած 50 զուրուշը ետ չը կրնալ տալով, և Ծաղիկի ժողովրդեան մէջ ունեցած վարկը կոտրելու նպատակու, տամն և հինդ տարի առաջ հրատարակուած թարոնէն յօդուածներ Ծաղիկի մէջ արտատպել կառաջարկէ: Ինչ պէս որ ինքն ալ չը կրնար ուրանալ, թերթիս արտօնատէր Անտօն էֆէնտին որչափ վշտացայ Պարոնեանի այս խրա-

տին հետևելուն: Անտօն էֆէնտի երկու երեք յօդուածներ և Ծաղիկի մէջ արտատպելու անլուր պատիւն ըրածէ: Ահաւասիկ բուն ճշմարտութիւնն, մեր Տէլի ձօրճին միւսբոլոր ըսածներն հիմնովին անամօթ ստութիւններ են, թէև ինչպէս ըսած ենք, ճշմարիտ ալ ըլլային այդչափ կարևորութիւն տըրուելու բան մը չէր. Բիէռ Վէրօնի: Մասք տը թէռի, Հանուլի Սըկոնտի, Պոպէջի և այլ երեկի զուրածաբաններու հրատարակութիւններն օրական թերթեր ամեն ատեն կարտատպեն և շատ անդամ անոնց ստորագրութիւնը չեն գներ, ալ այս երեկելեաց մէջ մեր թզուկին պոռատուքներուն ինչ արժէք ունենալն ընթերցողաց կը թողունք դատել:

Դիցուք թէ քու ըսածներդ ճշմարիտ է և թերթիս արտօնատէրը թարոնի 20—30 յօդուածներն Ծաղիկի ձաղկարանին մէջ ընդուներ է, մնացեալ հրատարակութիւններուդ ուր ըլլալն ինչո՞ւ չես բնտուեր, որոնց աւաղշատերն կոյսւղիներու մէջ փճացած են հաւատաւ ինձ:

Վերջ բանիս՝ այս Տէլի ձօրճին որատիճան փոքրոգի ըլլալն հրապարակելու համար, ընթերցողաց կը յիշեցունենք Արևի երեան դէմ յախուռն յարձակումներն որոնց շարժառիթն ոչ այլ ինչ էր, բայց միայն Արշակ Յակոբ էֆէնտիէն նոյն միութեան գրագրութեան պաշտօնը խնդրած էր ամսական տասն սկիբով, յիշեալ միութեան վարչութիւնը Արշակ Յակոբ էֆէնտիի վրայ չըլլալով բնականաբար կը մերժէ նոյն պաշտօնը. այդ անամօթը անմիջապէս հըրատարակեց թէ յիշեալ միութիւնը մնանկանալու մօտ է և թէ Արշակ Յակոբ էֆէնտի սատկ խորած է, և անկէ վերջնալ դէմը ելած մարդուն ուտելու հաց չունիմ, վիճակս խիստ թշուառ է կըսէ. քու այս յոտի բնաւորութեամբ կարելի՞ բանէ որ ուտելու հաց գտնես. եթէ այսպիսի յախուռն յարձակումներով թերթիդ կարեորութիւն տալ կը նկրախօ, նախ մարդ եղիր և ինքը զինքիդ կարեորութիւն տալ տուր, որուն թէ անձնական և ինչ գրական նշոյն անդամ չէ մնացած վրադ:

## — 254 —

զոցն ամայի էր, բազմաթիւ ճնճղուկներ՝ դըրթէ իրարու հպած տանիքներու վրայ կը ճըռւողէն: Սողոմոն իւր գլուխուն վերև ճուռզող ճնճղուկներու ձայնն անդամ կարծես չէր լըսէր, թէև ես ասոնք փողոցի ամայի լուռութիւնը կատարելապէս կը խանգարէն:

Այս միջոցին Սողոմոն փողոցին վարի ծայրէն ոտքի ձայն մը առաւ և առանց դիրքը փոխելու գլուխը այն կողմը դարձուց:

— Եհ նղովից արմատ, բացագանչեց, դարձեալ այս անծանօթը, մէկ ժամէ ի վեր երեք անդամ եղաւ որ կու գայ տէրս նիկոլը հարցունել, արդեօք ի՞նչ կուզէ:

Անծանօթը ուղղակի Սողոմոնին մօտենապէս հարցուց,

— Պարոն Նիկոլն եկա՞ւ:

— Բարեկամ, կարծեմ երեք անդամ է ըսի ձեզ թէ ժամը տասնըմէկէ առաջ տէրս տուն չի վերագառնար:

— Լաւ, ժամը տասնըմէկին պիտի գամ, եթէ անկէ առաջ տէրդ տուն վերագառնայ, ըսէք որ անհրաժեշտ տեսնուիլ կուզեմ:

— Անունիդ ըսէք որ եկած ատենը իմաց տամ:

— Անուն չունիմ. միայն ըսէ որ Ֆէնէր պօդազիէն անծանօթ մը եկած է:

Սողոմոն այս բառերը լսելուն սարսուաց,

## — 255 —

բայց առանց երեսէն բան մը յայտնի ընելու ըսաւ.

— Շատ լաւ, ահա այս խօսքն ալ անուն մը կարժէ, թէև ես անկէ բան մը չեմ հասկընար:

Անծանօթը եկած կողմէն ետ դարձաւ և երբ փողոցին անկիւնէն անյայտ եղաւ, Սողոմոն ներս մտնելով դուռը գոցեց:

— Անմիջապէս երթամ թագստոցս պատրաստեմ, կերեի որ կարեսը լուրեր պիտի իւմանանք:

Կէռ ժամ հաղիւ անցեր էր տան դուռը զարնուեցաւ Սողոմոն աճապարեց բացաւ, եկողը նիկոլն էր:

— Պարոն, ըսաւ Սողոմոն, երկու ժամէ ի վեր անծանօթ մը երեք անդամ է որ կուդայ ձեղ կը հարցնէ:

— Անունը չը հարցուցի՞ր:

— Անուն չունիմ ըսաւ:

— Ապուշ, առանց անուան մարդ կըլլայ:

— Եհ տէր Աստուած, ես ալ այդ առարկութիւնն ըրի պարոն:

— Եւ ինչ պատասխանեց:

— Պատասխանեց թէ երբ տէրդ տուն վերագառնայ, ըսէ իրեն որ . . . կեցիր նայիմ ուրկէ կուգամ ըսաւ, տես ի՞նչ ապուշ եմ ըսուզին մոռցեր եմ, բայց ոչ դատայ, Ֆէնէր